

է գրիւ شياط, բայց պարսք թօ տառիւս գրեն شياط »):

Արդի բարբառներուն մէջ շատ կը գործածուի սովորաբար «տեսակ մը ոգի» նշանակութեամբ (տես Ս. Վ. Ամատունի, Հայ բառ ու բան, էջ 523): Ասիկա նոյն է Վարդանի յիշած դեերուն հետ: Բայց մեր բարբառներուն մէջ շատ կը նշանակէ նաև «փետրվար» ամիսը. այսպէս՝ շոտաի գիշեր (Սիլվիիհար) «Տեսուն ընդատաչի գիշերը, երբ այդ ոգիները կատուներու փորը կը մտնեն», շոտա «փետրվարի վերջին գիշերը» (Մուշ), «փետրվար ամիսը» (Ակն. Ալաշկերտ):

13. Սրբամանգ

Հինգհարիւր արս սրահանգս բարձրացոյց ի փայտ մահու ի Տփիսիս քաղաքի (էջ 119. - էմ. էջ 156՝ սրահանքս):

ՆՀԲ ունի սրահանգ, որ կը մեկնէ՝ «շեղջակոյտ սպանիւց», իբր զրահանք բառին մէջ տարբեր գրութիւնը. իբր վրկայութիւն կը բերէ՝ «արս հինգհարիւր սրահանգս ի փայտն հանեալ սատակէր

չարաչար»։ Ուուհ. էջ 350: Չգիտէ Վարդանի յիշեալ վկայութիւնը:

Բայց ինչէն հետեցուցած է ՆՀԲ որ Ուուհայեցոյն յիշեալ վկայութեան մէջ սրահանք կը նշանակէ «շեղջակոյտ»: Կարծեմ ասոր համար որ և է պատճառ չկայ թէ՛ Ուուհայեցոյն և թէ՛ Վարդանի վերի վկայութեան մէջ սրահանգ կընայ միայն նշանակել «սրիկայ, աւազակ»: Այսպէս մտածած է անշուշտ նաև Առձ. Բառ., ուր սրահանգ բառին դէմ չկայ «շեղջակոյտ» նշանակութիւնը, այլ «սրիկայ»:

14. Քրտալ

Եկն կոփը բչելով և քրտալով, և հերձեալ զամբոխն՝ խնդրէր զորթն (էջ 66. - էմ. էջ 92՝ քրտալով):

ՆՀԲ և Առձ. Բառ. չունին այս բառը: Բայց ՆՀԲ ծանօթ էր անոր, որովհետև բլն բառին տակ իբր վկայութիւն կը բերէ Վարդանի հիշտ այս խօսքը (քրտալ ընթերցուածով): Ասկէ կը հետևի որ ՆՀԲ-ի չյիշելը մոռացման արդիւնք է միայն:

Քրտալ կը նշանակէ «բառաչել»:

Հ. ԱՃԱՌԵԱՏ

Շարունակելի

Ա Ր Ո Ւ Ե Ս Տ Ի Ն Ը Մ Բ Ռ Ն Ո Ւ Ս Ը

Ս Ե Ր Ս Է Զ

Կալը արուեստարտիսն ձեռքին մէջ հին ատեն արարչական ուժ մը ունէր, գերբնական մոգականութիւն մըն էր անոր քնածին ընդունակութիւնը, արուեստաւորը գետափէն կ'առնէր կաւի զանգուածը և ոսկրի կտորով մը ակնթարթի մէջ անոր կու տար այն զմայլելի ձեւը որուն գեղեցկութիւնը երգուած է Տրոյիոյ պատերազմի գուսան Հոմերոսի ընարով: Քրիստոսն է չորս դար առաջ թաղուած թանակրեան կաւէ արձանները թարգման կ'ըլլան քնածին արուեստագէտ արձանագործ տաղանդներու կարողութեանը. ժէրոմ իր հզօր մուրճովը քանդակեց մարմնացուց անոնց ընդօրինակութիւնը: Թանակրիայի գերեզմաններու

մէջ կը գտնուին կաւէ այդ արձաններուն նախատիպար գեղեցկութիւնները: Այդ գործերուն մէջ կեանք կար, ու կը սպասէիր որ անոնք քեզի հետ խօսէին. անոնց աչուրներուն մէջ կը կարգացուէին Աքիլլէսի սոսկավիթիսար մարդախրոիտ ջլապինդ դիւցազնութիւնները: Արարչական կատարելութեան մէջ գեղարուեստը քննադատութեան պէտք չունէր: Իմաստասիրական ճշմարտութեան քնաւ կարօտ չէ հին գեղարուեստը. երևակայութիւնը իր լիագօր ազատութեամբ ուժգնօրէն արարչագործեր է. գրիչով ու մուրճով ստեղծուած արուեստին մինակ առարկան գեղեցիկն է եղած. հին արուեստագէտը այդ առարկան միշտ ի նկատի է առած. Անաթոլ Պրանս ըսած է. «Արուեստին առարկան ճշմարտութիւնը չէ: Ճշմարտութիւնը պէտք է պահանջել գիտութիւնէն՝ որուն առարկան է. բայց գրականութիւնը մէկ առարկայ միայն ունի՝ որ գեղեցիկն է»: Որով հին ատեն գեղարուեստը ապացոյցի պէտք չունէր. յոյներուն գեղեցկագիտական ճաշակը քննադատութեան պէտք չէ ունեցած: Հին յոյները Արուեստի և կեանքի մասին ունէին գիտակցութիւն, սկզբունքով մը ըմբռնած էին կեանքը և Արուեստը: Անոնց կեանքի ըմբռնումը ժամանակակից խաթարեալ գաղափարներով կարելի չէ լուսաւորել: Անոնց Արուեստի սկզբունքը այն աստիճան նրբաճաշակ է որ այժմեան ըմբռնումով կարելի չէ անոնց մօտենալ. Ոսկար Ուայլտ այսպէս խոստովանելու չի վարանիր: Կատարեալ արուեստը կը համարուի այն՝ որ մարդը իր ամբողջական հանգամանքներուն մէջ կը պատկերացնէ: Պոյները արուեստը այն կատարելութեան բարձրացուցին որ մենք մեր համեստ ընդունակութեամբ զայն անհասանելի կը նկատենք, մեր երևակայութիւնը մեր զգացմունքի կարողութիւնը յաղթահարուած կը մնան անոնց նախնական ուժին առջև: Հին յոյնը արձակ գրութիւնը կը ձուլէր շափաբերական ներդաշնակ կանոնով մը, ուր գեղեցկագիտական ընդունակութիւնը այն աստիճան հրատապ է, որուն ժամանակու համար՝ այժմեան ամենէն հոշակաւոր երգագիր մահատրոն ամենամեծ դժուարութիւն կը զգայ: Հին յոյնին մէջ այդ կարողութիւնը քնազգական էր: Գեղեցիկ են Սրունձտեանց սրբագանին «Համով — Հոտով» ի արձակ գրութիւնները, ուր սակայն ի զուր կը փնտռես երգի ու նկարի ներդաշնակութեան կատարելութիւնը. վասն զի գրական արուեստի գիտութիւնէն զուրկ է նոյն սիրուած եկեղեցականը:

Հին յոյներու խօսքերուն մէջ կար տաղաչափութիւն մը, որ երաժշտական ներդաշնակութեան հաւասար էր. մեր մէջ մի՛ միայն Հ. Եղուարդ Հիւրմիւզեան այդ մասին հետեւած է յոյներուն: Նոյն համակերի Միտիթրեան գերապայծառը «Պոզ և Վիրգինիա» թարգմանութեան մէջ այս արձակ քնարերգութիւնը կը լսեցնէ: «Գունդ լուսնի հրակերպ և ստուարացեալ՝ ընդ մառախլապատ ծիրն երկնից յառնէր: Խաշինք զգետնեալը յեմակա բլրոց, և զպարանոց ընդ երկին ձգտեալ առ ի ծուծ օդոց, ի տխուր բառաչ լնուին զձորս. և կափրաստանիկն հովիւ նոցին՝ ընկողմնեալ յերկիր՝ խնդրէր զովանալ. բայց երկիր եռայր ամենայն ուրբք, և մղձկուտ այբրք հնչէին յաղօտ բզզանս ճեհաց, որք զծարան իւրեանց խնդրէին բուժել յարենէ մարդկան շորքոտանեաց»: Հեղինակներ որ ուզած են ներդաշնակութիւն մը տալ իրենց արձակին՝ գրելն առաջ շատ անգամ բարձրաձայն առողանութեամբ փորձեր են

իրենց նախադասութեանց երաժշտական հնչականութիւնը: Կը համարուի թէ այդ փորձը շատ կատարած է նոյն ինքն Հոմերոս: Կոյր Միլտոնը այդ փորձերուն կը պարտի իր գրուածքներուն զմայլելի քնարերգական յաջողութիւնը: Չայնական ներդաշնակութիւնը կրկին գեղեցկութիւն կու տայ գրուածքի մը: Հ. Ալիշան չուզելով կորուստի մատնել բառարանին մէջ զսնուած դժուարալուր բառերը, զանոնք անխըտիր գործածեր է, որոնք բնականաբար խորտակած են իր գրուածքներուն ներդաշնակութիւնը և տաղաչափական շնորհը:

Մեր գրականութեան մէջ բանաստեղծական հրատարակութիւնները շատ ունեցեր ենք, բայց անոնք հրատարակութիւններ են, ո՛չ թէ բանաստեղծութիւններ: Շատերը կը բանաստեղծեն՝ քերթողներ համարուելու համար, բայց բանաստեղծներ չեն: Ներքին մղումով ու երակայուութեան թելադրութեամբ բանաստեղծողը միայն կը յաջողի բանաստեղծ ըլլալ: Ուսումնասիրելով կեանքը և գրականութիւնը, կ'իմանանք որ ամէն գեղեցկագիտական գործերուն ետին ծածկուած է գեղապաշտ անհատականութիւն մը. ժամանակին վերագրելու չէ հանճարները, մարդը ինքն է որ կը ստեղծէ ժամանակին փայլը: Գրական քննադատութիւնը դարուն գեղեցկագիտական հոգին կ'ազնուացնէ և կը կատարելագործէ. սակայն քննադատէն կը պահանջուի անթերի գրական պատրաստութիւն, բանաստեղծէն աւելի դժուար է քննադատին գործը: Եղելութիւնը իր գոյութեան մէջ դժուարութիւն մը չունի, սակայն զայն նկարագրողը դժուարութիւն կը զգայ: Աստուածներու գործերը դիւրին կատարուեցան՝ ու Հոմեր պատմեց, սակայն այդ նկարագրութեան գրական դժուարութիւնը կը զգանք երբ փորձենք մենք ալ նոյն մեծ քերթողին պէս նկարագրելու: Խորհրդածելով կարդանք «Ողբասական»ի այս տողերը.

«Նըման Հերմէս հատեալ զալիս հաս ի կղզին բացական,  
 Ել կապուտակ նա ի ծովէն զընայր ծովուն առ ափան.  
 Ի մեծ քարայրն եհաս ի յարկ Յաւերժհարսին զանգրահեր,  
 Եզիտ ի ներքս. անդ հուր մեծ ի կրակետեղ բորբոքէր.  
 Մայրք դիւրահերձք և խնկնիք այրեալք բուրն ընդ կղզին,  
 Նա յերգ ի քաղցր ոստայն անկեալ կըկոց շարժէր գիւր ոսկին.  
 Անտառ բուսեալ ըզքարայրին ի շուրջ պատէր դալարի,  
 Անտառ սօսեաց, և կաղամախ, անուշահոտ և նոճի.  
 Իոյնս ի նոսա լայնաթևեան թռչունք եղեալ դառէին,  
 Բուք և բազէք, նաև սակոուք լայնալեզուք ծովային,  
 Զբօսանս ծովուն խայտան սորս. բայց անտանօր և այգի  
 Յորթ նորատունկ ողկուզալից յանձան ողջոյն բոլորի.  
 Անդ և աղբիւրք բխեալ հոսն ականակիտ ջուր յստակ,  
 Մօտ առ միմեանս բաշխին յառաջս, և են ի թիւ քառեակ.  
 Մարգ փափկութեան մանուշակաց, դալարագուարճ և նեխուր.  
 Որ և Անմահ ոք անդ հասեալ յակճիորս կայր և զբօսնոյր»:

Իրականութիւն կայ այս պատմուածքին մէջ, եղելութիւնը բնականաբար արարչական է, սակայն Հոմեր զմայելի պարզութեամբ զայն նկարագրած ատեն ցոյց է տուած գրական արուեստին գերազանց ճիգը:

Երևակայել պառաւ մը կամ կոյր մը իրենց բնական դիրքով, բնաւ դժուարութիւն մը չկայ հոն, սակայն Ռոտէն երբ կը ներկայացնէ զանոնք, անոնց իրապաշտ գեղեցկութեան դժուարութիւնը աստուածներու հոմերական պատմութեան հաւասար վեհութիւն մը ցոյց կու տան, ու մենք արուեստին դժուարութեան երկրպագու կը մնանք: Ամէն մարդ Պէլլէտերի Ապոլոնին դիրքը դիւրաւ կրնայ առնել, սակայն այդ դիրքը քանդակելուն ատեն դժուարութիւն կը զգայ ճշմարիտ արուեստագէտը, որ ծանօթ է յոյն դասական քանդակագործութեան:

Մահը ատանց դժուարութեան կու գայ կը կտրէ մեր կեանքին թելը, դիւրին է անոր վրայ մտածելը, սակայն անոր նկարագրութեան վրայ խտացած նկարչական զաղափար մը կազմելու համար պէտք է ունենալ գերմանացի զաղափարական խորհրդապաշտ Արնօլդ Բեօկլինի երևակայութիւնը, և այդ ատեն կարող ենք ըմբռնել թէ՛ այդ արուեստագէտը ինչ մեծ երկունքով յղացեր է «Մահը» անունով նկարը, որուն նիւթական օրինակութիւնը շատ դիւրաւ կաղապարուած է մերազնեայ երիտասարդ նկարիչ Պ. Սարգիս Խաչատուրեանի «Էս և մահը» անուն պատաստին վրայ: Բեօկլին իր արտայայտութեան մէջ ցոյց կու տայ ուշադիր խոհական սոսկում, տխրութիւն, երբ մահը անոր ձախ ականջէն բաներ մը կը պատմէ. իսկ Խաչատուրեան դառն արտայայտութեամբ կը լսէ երբ մահը իր աջ կողմը անցած կը խօսի: Խաչատուրեան զուտ ընդօրինակող մը չըլլալու համար մութ ամպերուն մէջէն մահուան ոսկրէ գանկին վրայ ծռել կու տայ ունկնդիր կոյսի մը գլուխը: Ամէն պարագային նիւթը իր իրականութեան մէջ բանաստեղծութիւն մը չէ, արուեստագէտ Բեօկլինն է որ իր խորհրդապաշտ վերածինովը հոն զգացուցած է արուեստին խօսուն տառապանքը:

Դաւիթը բնական օրէնքով գոյութիւն է ունեցած, սակայն անոր զմայելի և գերբնական հրաշալի գեղեցկութեան վրայ զաղափար մը առնելու համար դիտելու ենք Միքէլ Անճէլօի արուեստի արարչագործ ամբողջական ուժովը քանդակած «Դաւիթը»:


Ո՛ր է է գործի մէջ կայ նիւթական աշխատանք, որուն նկարագրութիւնը կատարողն է բանաստեղծը, ո՛չ թէ՛ աշխատողը:

Եւ գրականութիւնը կը ցոլացնէ այդ աշխատանքի պատկերը, գրականութիւնը այն հայելին է ուր արուեստի խաղերը բերեղացած բեկբեկութեամբով երևակայութեան վրայ կը տպաւորեն գեղեցիկը և յուզիչը:

Գեղապաշտ գրագէտը ամէն պարագային՝ կը փնտռէ մտաւոր նոր յղացումներ, կ'ուզէ կրել իր կարդացած գրուածքէն թարմ տպաւորութիւնները: Ճշմարիտ գրագէտը նոր մատենագրին մէջ նոր աստուածներ կը փնտռէ անոր երկրպագութիւն ընելու համար. հին կուռքերը հին դարերուն փառքերն են: Հին փառքերով՝ նորը պարծենալու իրաւունք չունի. Ոսկար Ուայլտ ըսած է. « Un homme qui s'occupe de son passé est indigne d'avoir un futur »: Գեղարուեստը քալելու համար, կը փնտռէ ոսկի ճաշակով գծուած նոր ճամբայներ: Արուեստին հետ զուգընթաց կը քալէ նաև քննադատութեան գիտութիւնը: Մտքի և կեանքի պահանջն է յառաջադիմական շարժումը. անցեալ փառքին մէջ անշարժ մնալով, զաղափարները կ'ապականին:



Քայտորհանի «Ես և մահը»



Քեզիկիկ. — «Մահը»

յառաջադիմութիւնը յարտանական թրթոցում մ'է: Գեղեցկագիտութիւնը զարգացնելու համար մեր միտքը ամէն օր կը կարօտի գեղապաշտ մարմնամարզի, որ են գեղեցկագիտական տպաւորութիւններ, յուզումներ զոր ներմուծելու ենք մեր երեակայութեան մէջ դիտելով հրաշալի նըկարներ, զմայլելի տեսարաններ և լսելով հոգեցունց նուագ երաժշտութիւն:

\* \* \*

Ամբողջ գրական արտադրութեանց մէջ մենք կը գերադասենք աւելի մեծ կարևորութիւն մը տալու գեղեցկագիտական երկերու, զի ինչ որ հանճարի գեղեցկութիւն է, այն ցեղի մը փառքն կը համարինք:

Բնաւ մեծ ճիգ մը թափելու չէ անմահացնելու համար արուեստի հրաշակերտ գործ մը, ինչ որ կը ներկայանայ գեղարուեստի ամբողջական շնորհքովը, անի ինքնին իր արժանիքին թարգմանն կ'ըլլայ ապահովապէս: Շատեր թատերագրութիւններ հրատարակեցին սակայն Սունդուկեանց Գարրիէլ անմահացաւ. ունեցանք կարգ մը նկարիչներ բայց ո'չ մէկը հասաւ Յովհ. Այվազովսկիի փառքին:

Տարրեր ձևերու մէջ՝ գեղարուեստի նիւթերը կը համախմբուին ու կը կազմեն արուեստի տաճարին աստուածութիւնը: Երբ Պերճ Պոռչեանցը հաճոյքով կը յիշենք իբրև հարազատ նկարիչ Երևանի ազգազրական վիպասանութեան, մի և նոյն հաճոյքով կը յիշենք նաև Կոմիտաս վարդապետը իբր անկեղծ երաժիշտ հայ սարերու, հայ դաշտերու շինական երգեցողութեան:

Երկուքն ալ իրենց ընտրած մասնաճիւղովը մի և նոյն նպատակին կը ծառայեն: Նկարիչ Փանոս Թէրլէմէզեան «Հայ քահանան» դիմանկարով յիշեալ երկու արուեստագէտ դէմքերու ուղիէն կ'ընթանայ, ցեղին նկարչական որոշ գծերը քանդակուած են համեստ եկեղեցականին պարզ ու տպաւորիչ արտայայտութեանց մէջ:

Տաղանդաւորը իր արուեստի գործերուն մէջ յատուկ գոյներովը կը յայտնուի, երգիծող հեգնարան Յակոբ Պարոնեան «Մեծապատիւ մուրացկաններ» գրելուն համար, ինքն իր ինքնարուելի զրելու արուեստին կրակովը կ'անմահանար:

Թէև արժանաւոր տաղանդ մը դիւրաւ կը յայտնէ իր արուեստի հմայքոտ գեղեցկութիւնը, բայց անոնք որ կ'ուզեն ուսումնական քննադատի աչքով դիտել արուեստագէտին ամէն մէկ գործունէութեան շրջանները, անտարակոյս կարևոր է որ ունենան խոր հմտութիւն ցեղին մէջ կատարուած արուեստի յեղաշրջումներուն վրայ: Հեղինակ ու արուեստագէտը ունի երկու շրջան, բարձրանալու և խոնարհելու, այս երկու շրջանները քննադատին տեսութիւնէն վրիպելու չեն: Անշուշտ երբ գրագէտ մը որ որոշ մէկ դպրոցի մը ուղղութեան մէջ սահմանափակ գրած է, անոր մասին կարելի է աւելի դիւրաւ ուսումնասիրութիւն մը արտադրել: Իրնչև ցարգ մեծ յափշտակութեամբ թատերաբեմ կը բարձրացուի Պետրոս Դուրբանի «Սև հողեր» ողբերգութիւնը. բայց անի շնաշխարհիկ գեղեցկութիւն մը ըլլալէն կը դազրի, երբ պահ մը մտածենք որ անկէ առաջ մի և նոյն ոռոմանդիկ ոճով ազգասիրական պատմական

ողբերգութիւններ հրատարակուած էին. ծանօթ էին Հ. Մինասեանի «Խոսրով մեծն», Ս. Հէքիմեանի «Արտաշէս և Սարսենիկ»ը, Մ. Պէշիկ-թաշլեանի «Վառան Մամիկոնեան»ը և այլն: Ամենուն մէջ մի և նոյն ձևը, մի և նոյն գաղափարները, մի և նոյն ձգտումները յայտնի են:



Թէրլէմէզեան. — «Հայ քահանայ»

Ամենուն նպատակը նոյն է: Երբ հայկական վաշխառուներու նկարագրութիւնը կը կարգանք Բաֆֆիի «Կոյճեր»-ու մէջ բնաւ նորութիւն մը չենք գտներ, մի և նոյնը արձանագրուած են նաև Պերճ Պոտեանց ու Շիրվանզադէ, և ասոնք Բաֆֆիի ազբիւրին դիմելու պէտք չեն ունեցած, զի հայութիւնը ամէն տեղ իր վաշխառու բնաւորութեամբ յայտնի օրինակ է:

Շէքսպիրի ոտմանդիկ թատերագրութիւնները իրենց նորութիւնէն հմայքաթափ կ'ըլլան, երբ ըննադատական ուսումը ցոյց տուաւ նման ոճով և նման ոգևորութեամբ ուրիշ շարք մը ողբերգուներ Ուէլսթէր, Պորտ, Պին Ճօնսըն և այլն: Սքանչելի են Բավլօ Վէրօնէզէի դիմանկարներու այտի ու պարանոցի ճախարակային գերուկ առողջարոյր գեղեցկութիւնը, ու երբ ուշի ուշով դիտենք թիցիանոյի, Փալմա Վէրիոյի մարրոնայներու նկարները մի և նոյն յատկութիւնը կը նշմարենք. ու կ'եզրակացնենք որ տեղական տիպարներուն վերագրելու է նկարչական այդ շէնշող պերճութիւնը: Իրական պատկերներու տպաւորութեամբ զմայելիօրէն ներշնչուած՝ այդ նկարիչները իրենց համանման առար-

կայներուն վրայ դրոշմած ենք ծաղկեալ գեղեցկութիւն, ոգևորիչ վառվառ կենդանութիւն և ազնուական շքեղ դիւթանք: Այս երեք նկարիչները մի և նոյն թափով իրենց նկարներուն մէջ ցուցադրած են մարմնեղէն հոգի, զգեստներու շապլուութիւն, գոյներու մետաքսային պայծառութիւն. և անշուշտ իրենց ժամանակի օրինակներուն ուղիղ թարգմանն ըլլալով, նաև պատաստներուն վրայ նոյնանման արտայայտութիւններ տպաւորած են:

Ինդհանրապէս գրագէտ ու արուեստագէտն ժամանակակից հոգեբանութեան համեմատ արտադրած են իրենց մտքի հրաշակերտներն: Բարբերը և ձգտումները հաւասարապէս կ'ազդեն թէ՛ արուեստագէտին և թէ՛ ժողովուրդին վրայ. հասարակութիւնը կը ստեղծէ իր սովորութիւնները և արտաքին կեանքը իսկ արուեստագէտը զանոնք կը լուսանկարէ զրչով, ներկով, նուազով կամ արձաններով:

Այժմ կը դիտենք թանգարաններուն սքանչելի արուեստի հրաշալիքները, ու մենք կը զգանք անոնց ներշնչած յուզումները, մենք յափշտակուած կը հիանանք անոնց ցոյց տուած վեհաշուք արուեստին վրայ. հին զարբերու ստեղծագործութիւնները աւելի մեծ հմայքով կը կենդանանան ապագայ շրջաններու մէջ, անոնք հին ժամանակի պատկերը ճշգրտօրէն մեզի կը հասցնեն, և այս զմայելի երևոյթը կարելի է մեկնել, սա միակ համոզումով՝ որ ժամանակին արուեստագէտը անկեղծութեամբ ընդօրինակած է իր տեսածը, իրականութիւն և տաղանդի կարողութիւն իրարու հետ դաշն ձուլուեր են: Միջավայրը հզօրապէս կ'ազդէ ցեղին մտաւորականներուն վրայ. երբ պարսկական իշխանութեան տակ կը գտնուէր Արեւելեան հայութիւնը, մեր մատենագիրները կը նուագէին պարսիկ քերթողներու ոճով, ու այն օրէն որ Ռուս կառավարութեան դրօշին տակ պարսկահայը սկսաւ ապրիլ, Ռուս գրագէտ ու բանաստեղծ դասակարգը ուժգնօրէն ազդեց նոր հայ գաղթականութեան վրայ: Արուեստագէտ մատենագիր քննադատներ համոզուած կը հաւաստեն որ Հելլէն արուեստագեղ հանճարներու վրայ մեծ ազդեցութիւն ըրած են նոյն ատենուան ըմբշամարտութիւնը, և այն ամէն հասարակաց հանդէսները ուր ժողովուրդը մերկ կը ներկայանար. ու այդ մերկութեան շնորհիւ է որ նկարներու ու արձաններու վրայ արուեստագէտը անդամազննական վարպետի անվիճելի քաջութիւնը կը ցուցադրէ: Աթենացիներ՝ Փիդիաս և Իգտիֆոս մեր յիշած արուեստագէտներու դասակարգէն էին, կրելով ժամանակակից Աթենացիներուն բարբերն, իրենց տաղանդին շնորհիւ կրցան ստեղծել Պարթէնոնի և Արամազդի հրաշալիքն:

\* \* \*

Ու այն ատեն որ մեր բնաշխարհի վրայ ազգային տառերով սկսուած է յատուկ զրականութիւն մը ստեղծել, մեր մատենագրութեան հիմնադիրներն ամենէն առաջ եկեղեցական գրքերու թարգմանութեանց կարևորութիւն տուին, և այդ սովորութիւն մը դարձաւ: Ու կեղարէն սկսեալ մինչև վերջ շարունակուեցաւ այդ սովորութիւնը, այնպէս որ մեր ժամանակակից երոպացի գրագէտ քննադատներն մեր

դպրութեանց մէջ մի՛ միայն թարգմանութիւններ գտած են, և ո՛չ մէկ ինքնագիր գրութիւն: Եւ ընդհանրապէս եթէ ուշի ուշով վերլուծենք մեր գրական շարժումի ամէն մէկ շրջանները, սա որոշ համոզումը կ'ունենանք որ մենք միշտ ժամանակին պահանջներուն ու թիւադրութեան գերի եղած գրեր ենք. մոլեռանդ հետեողներ ու նամողներ են եղած, Խորենացիէն սկսեալ շարք մը պատմիչներ, Վարդան Մամիկոնեանի ատենադպիր Եղիշէէն սկսեալ բազմաթիւ մեկնիչներ Ս. Գրքի, Շնորհալիէն սկսեալ կարգ մը լալկան ողբասաց քնարերգուներ, մինչև հասաւ վերածնունդի ուճվիրահ Մխիթար Սեբաստացի, որուն առաջին դարու գրական մեծ դէմքերը նմանապէս նախնի մատենագրաց նախանձախնդիր հետեողներ մնալով՝ տուին ազգին Չամչեան՝ Հայոց պատմութիւն, Աւետիբեան՝ Մեկնութիւններ սուրբ գրոց, Ազգերեան՝ բազմաատոր վարք սրբոցնէր « Յայսմաւուրքներու » շարունակութիւն . . . Ու երբ « Բազմավէպ »-ը լոյս տեսաւ, ուրիշ վանքեր անոր հետեցեցան. դարձեալ նմանողութիւն. Էլմիածին հրատարակեց « Արարատ » ամսագիրը, Երուսաղէմ « Սիօն »-ը, Վիեննայի Մխիթարեանները « Հանդէս Ամսօրեայ » և Սրմաշու Վանքը « Յոյս »-ը: Մենք ալ ժամանակին պահանջովը շարժած ենք:

Ամէն ցեղ իր յատուկ ըմբռնումով կը յայտնէ իր գեղարուեստական ճաշակը, ամէն թոչուն մի և նոյն կլիմային կարող չէ վարժիլ, այսպէս է նաև արուեստի յայտնութիւնը: Հէլլէն ժողովուրդին մէջ գեղեցկազէտ հանճարները փափուկ բացատրութիւններով թարգման են եղած իրենց հոգեկան ազնիւ մտքերուն, այդ մտքերը մեր մէջ այնքան նրբացած չեն. Գողթեան երգերուն պատարկները միայն կարելի է համարել մեր գուրգուր ճաշակին հաւաստիք մը: Առասպելներու մէջ ընդհանրապէս գեղեցկագիտական ճաշակը շատ թանձր գոյներով դրոշմուած է: Կովկասահայոց մէջ հին ժամանակներէն աւանդուած առասպելներ կը պահուին, ընդհանրապէս անոնք գուրկ են բիւրեղացած նուրբ գոյներէ. օրինակ՝ եթէ կ'ուզես իմանալ թէ ինչո՞ւ երկինքը մեզմէ այսչափ հեռու է, նոյն տեղական վաղեմի աւանդութեան համեմատ, այս պատառխանը կ'առնես, իբր թէ ժամանակին երկինքը երկրիս շատ մօտ էր, և օրին մէկը մայր մը լավաշ կոչուած հացով կը մաքրէ տղուն տակը, ահա Աստուած այդ անարգանքը տեսնելով կը զայրանայ, ամբողջ աստղերը հետը առած վեր անհունութեան մէջ կը բարձրանայ: Ժողովուրդը իր միջավայրին ներշնչման համեմատ կը ստեղծէ իր ժողովրդական զրոյցները, որոնք մաս կը կազմեն գեղեցկագիտութեան: Տարմացիայի ուղեորութեանս պահուն՝ կը տեսնուիմ կայսերական թանգարաններու վերատեսուչ Մօնսէնեօր Փուլիչի հետ, ու ինդրելով անկէ դարձմատացի քեղին բնիկ առասպելներ, (քսաւ մէկ քանի հասար, ևս կ'արձանագրեմ հատ մը), բացատրեց քննադատ գիտնականը թէ ինչո՞ւ համար Տարմացիայի Գնին քաղաքը այնքան քարուտ է, ըսաւ, թէ ըստ տեղական զրոյցին՝ Աստուած արարչագործութեան ատեն ձեռքը հող և քար է առած, հող ցանած տեղը, դաշտերը բոյս են տուած, իսկ Գնի. նին մէջ քարեր ցաներ է, և ահա ձեռքն բռնած քարերու պարլը պատուելով՝ ուր որ մեծդի քարեր կ'իյնան, հոն կը ձևանայ Գարատաղի երկիրը: Եւ իբրք Տարմացիայի և Գարատաղի մէջ ճանապարհորդը մի

միայն անսպառ քար ու ժայռ կը տեսնէ. ու տեղացի ժողովուրդը միջավայրին մէջ տեսածին համեմատ պիտի զաղափար կազմէր իր երկրին ծագումի մասին : Ամէն պարագայի մէջ ակնյայտնի է միջավայրի ազդեցութիւնը գեղարուեստի ու ճաշակի վրայ : Գողթման գաւառը իր այգիներուն շնորհիւ Հայաստանին տուած է բանաստեղծ գուսաններ : Ակնցի գրագէտը կրած է իր բնաշխարհի խոր ազդեցութիւնը : Ըանդիկանէն սկսեալ մեր գրականութեան մէջ ակնցի յայտնի գրողները ամենն ալ սրամիտ սիրուն և յուզիչ քերթուածներով իրենց երկրին պատիւնն եղած :

Միջավայրը ու կլիման ինչպէս ծաղիկներուն ու թռչուններուն վրայ որոշ ազդեցութիւն մ'ունին, նոյնպէս նաև ամէն մէկ գրական անձնաւորութեանց վրայ կը ներգործեն բարոյապէս : Վենետիկ գեղեցիկ քաղաք մըն է, Վիեննայ մեծ մայրաքաղաք մը. Վենետիկ կը զմայլեցնէ, Վիեննա մտածել կու տայ, որով չեն սխալած այն քննադատներն երբ զուգակշռելով երկու Միթարեան միարանութիւնները Վենետիկցիները կը համարին գեղեցկագէտներ, Վիեննացիները մատենագիրներ : Ուրիշ հոգեկան արտադրութիւններն ամէն տեղ և միշտ միջավայրին ազդեցութեան հետ կը զուգընթանան :

Գրականութեան ու ճարտարարուեստի մէջ միշտ նկատի կ'առնենք ճաշակաւորը և գեղեցիկը. ամէն ցեղ ունի իրեն յատուկ գեղարուեստ մը. և ամէն շրջաններու մէջ քիչ շատ յեղաշրջում մը կը կրէ անի, գեղեցկագիտութեան ուսումով կարելի է ծանօթանալ այդ շրջաններու պատմութեան. վերլուծելով գեղարուեստի ամէն մէկ շրջաններու իմաստասիրական ուսումը, գեղեցկագիտութեան խոր հմտութիւնը կ'ունենանք : Ամբողջ գրական վարպետներու ճաշակաւոր գրութեանց մէջ միշտ փընտոնը ենք գեղեցիկը, ու մեր այդ ձգտումը մերձեցում մըն է պէպ ի գեղապաշտ ուսումին :

Թէև մեր նախնի մատենագիրներուն մէջ ընդարձակ առումով՝ ճաշակաւոր գրականութիւն մը ստեղծելու դիտում մը չենք տեսած, սակայն պատմական այդ հին շրջաններուն մէջ մերթ ընդ մերթ կարելի է գտնել զմայլելի արտադրութիւններ թէ՛ արուեստի և թէ՛ մտքի : Հին շրջաններու գեղարուեստական յեղաշրջումներու պատմութիւնը մեզի համար շատ դժուար աշխատութիւն մըն է, քանի որ չկան միջոցներ որ լուսաւորեն անցեալին մթութիւնը : Բաղդատմամբ հինին, ներկային շատ դիւրաւ կարելի է ուսումնասիրել, ու ցոյց տալ որ ժամանակակից գրագէտ հայերն ինչ ձգտումներով կրցած են ստեղծել մեր ցեղին բնիկ գեղեցկագիտական պատմութիւն մը :

Ուրիշ մենք պիտի ցոյց տանք թէ մեր մտաւորականներու արտադրութեանց մէջ որոնք են տաղանդի սիրուած գործերն. որոնք են որ կրցած են ցոյց տալ գեղարուեստական սքանչելի գործեր, մենք հաւասարապէս պիտի յիշատակենք գրագէտը, երգագիրը, նկարիչը, արձանագործը ու ճարտարապետը... որդեգիրներ հայ գեղարուեստին :

\* \* \*

Որոշել գեղարուեստական գործի մը վիճակը և նշանակութիւնը, այդ գեղագէտ վարպետի ուսումնասիրութեան գործն է. և հետեւելով այդ վարպետներուն կարելի է ուղիղ առաջնորդ ըլլալ գեղեցկագիտութեան մէջ, ու կարելի է մի և նոյն ատեն զուտ գեղարուեստի նշանակութիւնը կշռել և ցուցադրել:

Մենք ալ ունինք թերթեր, մատենադարաններ և աննշան թանգարաններ ուր սկսած ենք պահել հին և նոր շրջանի ատեններէն աւանդ մնացած գեղարուեստական երկեր և քանդակներ: Մարդ Հասարակական Կարգի շէնքերու մնացորդներուն մէջէն զուրա կը հանէ հայ գեղարուեստի բեկորներ, որոնք այժմ յատուկ միւզէի մը գաղափարը կու տան. անոնց, ինչպէս նաև Հայաստանի վաղեմի տաճարներու ճարտարապետութիւնը, իրօք կը ներկայանան արուեստի գործեր, ու մեր վանքերու մատենադարաններուն մէջ խնամքով կը պահուին հին նկարչագիտութեան արժանիքներ, որոնց նաշխուն ոսկեզարդ նկարները հիացումի արժանի են, սակայն ամենէն արժանաւորներուն հեղինակները կարող ենք գտնել հայ արուեստագէտներու դասակարգին մէջ: Ինչհանրապէս չեն յիշուիր մեր հնագոյն արուեստագիտաց անունները: Եւ որքան տաժանելի աշխատութիւն և արդիւնաւոր աշխատութիւն պիտի ըլլայ, եթէ հնարաւոր ըլլայ որոշելու թէ իրօք ունեցէր ենք ինքնագիր բնագիր գեղարուեստ մը զուտ հայկական, և թէ ինչ աստիճան հետեւութիւն, նմանութիւն կայ մեր հայկական գեղարուեստական գործերու մէջ: Ահաւասիկ կարեւոր ուսումնասիրութեան նիւթ:

Անտարակոյտ նմանութիւնը կենդանագիր պատկերներու մէջ կարեւոր պահանջ մըն է, նմանութեան մէջ ամբողջական հարազատ յաջողութիւնը վարպետի գործ ու գեղարուեստական կատարելութիւն կը համարուի: Երբ Շիրվանզադէ Բագուի նաւթի ջրհորներուն րոնկածութիւնը նկարէ, տեսածը ընդորինակութիւն է, սակայն իրապաշտ գոյներով կը ցուցադրէ իր նկարը, ու այն ատեն զմայլելի է իր նկարագրութեան նմանութիւնը: Շիրվանզադէ իր այդ գրական նկարչութեան մէջ պատկերը կը ստեղծէ կենդանի, ճշգրիտ, որոշ գոյներով: Ու մերթ հեղինակը առանց ակնառես ըլլալու՝ բնական պատկերին առջև կը յաջողի գեղարուեստական կատարելութիւն մը տալ իր նկարին կամ գրութեան, և այս այն ատեն միայն կարելի է, երբ հեղինակը խորապէս ուսումնասիրած է նիւթը գոր կը նկարէ կամ կը գրէ:

Գեղարուեստական գործը զանազան երեոյթներ ունի, արուեստագէտը իր կեանքին շրջաններուն մէջ ամէն ատեն մի և նոյն թափով չի կրնար յաջողիլ. պատկերահանը կամ բանաստեղծը իր երիտասարդութեան ատեն երբ ուզէ ստեղծել զուտ գործ մը, տակաւին աշակերտի երկրագծութեամբ տաժանելի ջանքով ու մանրամասնօրէն կ'ուսումնասիրէ իր ստեղծելիք գործը, ու ամէն ջանք ի գործ կը դնէ նկարած կամ գրած գործին կատարելութեան համար, ու երբ հասակը աւելնով, և արդէն իսկ վարպետի համարաւին արժանացած է, այլևս կատարելութեան անփոյթ մնալով, զգալիօրէն կը պակսի իր արուեստին



Միքէ Աճէկոյ. — «Վերջին դատաստան»

հմայքը: Միքէլ Անճէլոյի վրայ դիտուած է այս իր Գափէլլա Միքստինայի «Վերջին դատաստանի» նկարներուն զմայլելի հզօր կատարելութիւնը կը պարտի փութաջան խանդոտ վերլուծող ուսումնասիրութեան, և ընդհակառակն իր արուեստին անկումը կը ցուցադրէ Գափէլլա Փաուլինայի, «Պօղոս», «Պետրոս» նկարներուն վրայ. ծերութեան յաւակնոտութիւնը դաւաճանած է մեծ արուեստագէտը: Եւ արդէն գեղարուեստի կատարելութեան համար ոչ միայն համբարատար մանրագնին ուսումն, այլ և երիտասարդական խանդն անհրաժեշտ է:

Հ. Ալիշան իր ամենէն կրակոտ և սիրուն բանաստեղծութիւնները գրած է երիտասարդ հասակին 1842ին, ծերութեան ատեն այլևս բանաստեղծութեան վրայ մտածած չէ, «Արարատ»ի նման հսկայ տեղադրական հատրներուն վրայ կը կենդանանան իր մտաւորական աշխատութիւնները: Պահ մը ծերութեան ատեն իր հրատարակած «Հին հաւատքին» և «Հայ Ռուսակին» ինչ ինչ էջերուն մէջ ուզած է լսեցնել բանաստեղծ քնարին լարերը, ուր սակայն արուեստի կատարելութիւնը նուազած երևոյթ մը ունի: Հեղինակ ու արուեստագէտ կատարեալ զործ մը արտադրելու համար քնազրին հաւատարիմ ընդօրինակողն եւ զած են: Անցեալ շրջանի հնագոյն գեղարուեստը նախնական դարերու մէջ, ինչպէս Պոմպէյայի արձանները և նկարները, կատարելութեամբ ներկայացած են. այդ գեղարուեստը առջին դարու հրաշալիքն է, հինգ դար վերջը Ռավէննայի մոզայիքները ուշադրութիւն կը գրաւեն, սակայն չունին Պոմպէյայի արուեստին ինքնատիպ հմայիչ կատարելութիւնը. զի Ռավէննայի արուեստագէտը հինգ դար վերջը օրինակներու օրինակողն կ'ըլլար, մինչդեռ Պոմպէյայի արուեստագէտն իրական գեղարուեստը կ'ընդօրինակէր մերկ ու անմիջական առարկայներէն և խոր զննութեամբ:

Գեղարուեստը կը համարուի տուժած ըլլալ՝ այն ատեն որ կենդանի օրինակները լքուած են, և նախամեծար համարուած է օրինակներէն ընդօրինակութիւնը: Առաջին դարու մէջ արուեստագէտը իր աչքին առջև ունէր հեթանոս կեանքի և խաղերու մերկ պատկերը. որով կարող էր անմիջապէս կրել տպաւորութիւնը իր տեսած նկարներուն. կրկէսներու մերկ մրցանքները կ'ըլլային կատարեալ դասեր անդամազննական գեղարուեստի: Հինգ դար վերջը Ռավէննայի մէջ այլևս բողարկուած են մերկ մրցանքներու հանդէսները. հեթանոսական բարքերը մոռցուած են. հաստ զգեստներու մէջ մտած են նկար սարձան. անդամազննական գեղարուեստը այլևս մոռցուած է. պերճ, փաղկուն լուսաշող հագուստներ կը զարդարեն գեղարուեստական պատկերները: Այլևս ընդօրինակուած առարկայներուն մէջ մարմին չկայ, այլ մեռելութիւն, քարացած աճուածութիւն: Այս զգալի յեղաշրջումը կարելի է տեսնել, բաղդատելով Պոմպէյայի արձաններու ու նկարներու կատարելութիւնը Ռավէննայի մոզայիքներու անհրապոյր շքեղութեան հետ: Մի և նոյն երևոյթը յայտնի է նաև կեղծ դասական բանաստեղծութեան մէջ. կը զմայլինք Գողթան երգերու հարազատ բնական գեղեցկութեան վրայ, զի երգողները ընդօրինակած են ուղղակի մարդուն հրճանքը, տխրութիւնը, սուգը. և շատ դարեր վերջը անցեալ դարու առաջին քառորդին մէջ երբ սկսան լոյս տեսնել Միխիթարեան հայկարան վար-

դպպետներու տաղարանները, այլևս ուղղակի մարդուն հոգեկան կրքերը և առաքինութիւնները չէին նկարագրուեր, այլ հին յունական քնարերգութեան ընդօրինակութիւնը կը կրկնուէր, որ կատարելութիւն չէր:

Այս վերջին օրերու մէջ վենետիկեան գեղարուեստի ցուցահանդէսին մէջ ամենուն ուշադրութիւնը գրաւեց Գառօ հովե անունով իւզաներկ պատկերը, որուն հեղինակը ձիճի Նոնօն ըլլալը շուտով հասկըցուեցաւ, զի ինքն է միայն որ գերազանցօրէն իրապաշտ կենդանութիւն կու տայ նկարին ամէն մէկ մանրամասնութեանց. սիրուեցաւ և գնահատուեցաւ իր այդ նկարը, զի իրականութեան ընդօրինակութիւնը ճշգրտօրէն դրոշմուած էր պատատին վրայ:

Լուսանկարը և հայելիի մէջ անդրադարձուած կամ տպաւորուած պատկերները ճշգրիտ նմանութիւններ են. բայց իրապաշտ պատկերահանին նկարն ամբողջական կատարելութեան մէջ՝ գերազանցօրէն գեղեցիկ և անհամեմատ արժանիք մ'ունին: Լուսանկարը յամենայն դէպս կարող է ժամանակակից նկարչներուն շատ օգտակար ըլլալ, զի անով ճշգրիտ գծերն՝ լոյս և ստուեր՝ հաստատուն կը ներկայանան, նկարին կատարելութեան համար լուսանկարիչը շատ պարագայներու մէջ անհրաժեշտ կը համարի լուսանկարը: Նմանութիւնն ամէն ատեն կ'ունենայ իր օգուտը. ինչ կ'ընէ սղագրող յօդուածագիրը, կերպով մը կը նկարէ ճառախօսին խօսքերը ամբողջական մասերով, և ընթերցողը որ բացակայ էր, սղագրողին զրութեամբ լսած կ'ըլլայ ճարտասանին բանախօսութիւնը: Սակայն այսու հանդերձ այն նմանութեան մէջ պակաս է կարեւորը, ճարտասանին առոգանութիւնը որ է կերպով մը բնական զրականութեան կարեւոր արուեստը: Ա. Ահարոնեան թուրքահայաստանեն վերադարձին՝ Պոլսոյ մէջ իր տպաւորութիւնները նկարեց թատերական բեմէն, Պերկորդ օրը ամէն հայ լրագրաց մէջ կարդացուեցաւ իր բանախօսութեան սղագրութիւնը, իրական հրապոյրը թաղուած էր:

Նմանութեան մէջ միշտ ժամանակին հոգին և գոյնը կը պահանջուի. ծիծաղելի են այն ամէն արձանները որոնք Տիրամայրը կը ներկայացընեն ոչ վաղեմի, այլ նոր եւրոպական տարազով արդուագրողուած, և արդէն նկարչական թանգարաններուն մէջ անպակաս են սիրուն նկարներ՝ նկարողին ժամանակակից հագուստով ներկայացուած. և այդ պարագային կարծես նկարը կը կորսնցնէ իր կատարելութեան մեծ մասը: Նման դիտողութիւն մը կրնանք ընել նաև զրականութեան մէջ. օրինակ. Հ. Արսէն Բագրատունի իր Հայկ դիւցազներգութեան մէջ հովուերգական սրտագրաւ խօսքեր կը դնէ Գանանի քարանձախին մէջ լսուած. ու պահ մը երբ մտածենք որ այդ պարզ հովիւները արձակ ու համարձակ խօսքով կը յայտնէին իրենց միտքը, ուրեմն ինչո՞ւ դիւցազնական տաղաչափութեամբ անոնց խօսել կու տայ մեր հայկաբան Բագրատունին. ահաւասիկ այդ տեղ իրականութեան դէմ մեղանշուած է, սակայն մի և նոյն մեղքը կատարած են ամէն դասական դիւցազներգու հեղինակներ:

Ու արուեստագէտը աւելի բնորոշ զգացմունք մը տալու համար իր գեղեցիկ գործին, երբեմն բնականութեան հարազատ թարգմանը չի մնար: Բիւպէնսի «Խաչելութիւնը» կը դիտենք, ուր Քրիստոսի մարմնոյն մտ առոյգ, վառ տպաւորութիւնը չարչարուած օրհասական դիրքին



Տօնաթէլլոյ. — «Պարող Փութթի» ները

մէջ անընական կը նկատուի. սակայն տրուեստագէտը այդտեղ է որ զմայլելիորէն հրապուրիչ կ'ընէ իր նկարը. Եւ կը տեսնես որ գեղեցիկ կատարելութիւն մը զօճ կ'ըլլայ գերմարդկային սիրով խանդավառ:

Գիտեցէք Տօնաթէլլոյի «Պարող Փութթի» ները. այդ քանդակները արտասովոր մտեղէն գեղեցկութեան մէջ զմայլելի են, մանուկներ այրական մտով...

Արուեստագէտը բնութեան մէջ կը տեսնէ արուեստին գեղեցկութիւնը, զայն ցուցադրելուն մէջ է արուեստագէտին վարպետի արժանիքը:

Պարագայներ կան ուր միայն բնութիւնը չէ որ կը նպաստէ, այլ հարկ կ'ըլլայ նաև երևակայութիւնը, Հոսմ' Վիլլա Ֆարնէզինաի մէջ կը գտնուի Ռաֆայէլի «Յաղթանակը կալաթէաի», ուր ական յայտնի է շարժուն ածխոյժ ոգևորութիւնը. դիցարանական այս նկարը պատրաստելու համար, նկարիչը նոյն ատեն իր դիմացը չունէր արժանաւոր տիպար գեղուհիներ, որով երևակայութեան բանաստեղծական յղացումներով կը գոհանայ, Ահա՛ պարագայ մը ուր բնականին պակասը երևակայութիւնը կ'ամբողջացնէ:

Այս ամէն մէկ դիտողութեանց մէջ նկատի առած ենք գեղագէտ կամ գեղապաշտ ընթերցողը, մենք մեր խօսքերը կ'ուղղենք այն ամենուն որ գեղարուեստի համար տգէտներ չեն, այլ կը սիրեն Արուեստը՝ և ասոր զարդը, Գեղեցիկը: Հոգեկան խոշոր հաճոյք մը կը վայելէ այն որ զիտէ գեղարուեստի բարձր հրճուանքը զգայ, և այդ կարելի է ուսումնասիրելով զուրի գործոց գեղեցիկ յղացումները:

Շարայարեի

Լ. Ս. ԵՐԵՄ.